



## ՍԻՐԱԾՆԵՐՍ

Աստղերուն տակ  
Բուրումնաւէտ սա զիշերին,  
Ծառերուն պէս զլուխը կախ  
Ես կը խորհի՛մ ...  
Ես կը խորհիմ բոլոր անոնց, որոնի մեղմիկ  
Մըտան օր մը՝ սըրտիս շէնշող դարպասներէն,  
Ուրտեղ վառեց իւրաքանչիւրն մոմն իր բոցէ:  
Ու այս զիշեր, հաւատարի՛մ ես արեղայ,  
Կը բուրգվառեմ յիշառակներն անոնց լուսե՛ղ ...  
Հոգիս կ'ըլլայ փերակը հին, ուր կը մտնեն,  
Ուրկէ կ'ելլեն անոնի նըման մեղուներու :  
  
Ու մըտածե՛լ թէ այս պահուս,  
Շատերն անոնց (ո՛հ, բոլորը),  
Թերեւս երբե՛ք չեն իսկ յիշեր տըժգոյն տըղան:  
Իրենց խորունկ բացած վէրքին միշտ անզիտակ,  
Չեն մըտածեր վայրկեան մ'անգամ ինձի համար ...  
Կեանին է առած զանոնի արդէն  
Ու կ'օրօրէ օրերն անոնց  
Հանոյքներու մէջ հեշտագին,  
Մինչդեռ ահա՛, մինչե՛ւ հիմա  
Դեռ կը մընայ անոնց մօտիկ, մաս մը սրտէս ...:  
  
Կը տառապիմ մըտածումովն այդ տըխրագին,  
Նոյնիսկ կը զգամ նախանձ մը մուր,  
... Որ երջանի՛կ կըրնան ըլլալ :

Սակայն յետոյ կը հանդարտիմ.  
Ու կը նայիմ սըրտիս վըրան,  
Ինչպէս անպէտք ու վիրաւոր շան մը քոստ,  
Զոր փողոցի մէկ ասկիւնին, ա՛լ կը մոռնա՞ն ...:

## ՄԱՔՐԱԳՈՐԾՈՒՄ

Հոգի՞ս, ինչո՞ւ կ'արտորաս, ինչո՞ւ կ'ուզես այդպէս շուտ  
Չերքազառութի դուն ինձմէ ու դէպ երկինք սըլանալ:  
Գիտմ որ շատ նեղ է բանտն՝ ուր ես ըգֆեղ կը պահեմ,  
Շատ է մըրին մարմինս իմ, ուր շընչահեղձ դուն Կ'ըլլաս:

Բայց դեռ կեցի՞ր, բանտիդ մէջ պէտք է մընաս տակաւին,  
Ո՞վ հեղ հոգիս որ կուլաս, լուսակարօ՞տ իմ հոգիս.  
Դեռ ծանր ես դուն, բուլամորք, քեւեր չունիս լուսեղէն.  
Պէտք է մընաս, տառապի՞ս ... մարմինիս մէջ նաշակես  
Առանձնութիւնը ցաւին, աւերները լրբումին,  
Բոլոր վիշտերը լացնող, փըլուզումին, նահանջին,  
Կարօտն անվերջ լոյսերուն՝ պէտք է ամբողջ դուն կըրես.  
Պէտք է ա՛յնչափ տառապիս, ազնւանաս, նըրքանաս,  
Որ շերամին նըման դուն փոխես քուլցած ու անտաշ  
Բըշիշներլոդ սողունի՝ քիրեռնիկի մը քերեւ ...

Պէտք է ա՛յնչափ տառապիս, ազնւանաս, նըրքանաս  
Որ նախրելու դուն ազա՞տ, լոյսէ քեւեր ունենաս :

## ՄԵԾԱՐԵՆՑ

«Եաղիկներէն յուշիկ թերթեր կը թափէ  
Թուրումներով օծուն հովիկն իրիկուան»  
(ԱՔԱՍԻԱՆԵՐՈՒ ՇՈՒՔԻՆ ՏԱԿ)

Աքասիաներ պարտէզին մէջ կ'երկարին,  
Ու սիրտիս մէջ տըրտում երգեր կը յածին ...  
Աքասիաներ պարտէզին մէջ կը խորհին,  
Մինչ կը շըրջի հոգիս մէջ քու հոգին :  
Երկինքներէն լազուարք լոյս մը կը մաղուի,  
Աքասիայէն՝ լուռ տրտմութիւն մը բարի,  
Ու կը հծծեմ բառերդ քու մելանուշ,  
Հոգւոյս խորէն ելլող գերք երգ մը քնիուշ :  
Գարնանային իրիկունն, ա՛խ, այս, օծուն  
Աքասիայի ծաղիկներով ասմազում,  
Այնիւն նըման է քեզի,  
— Մելամաղձիկ ու բարի՛ ...  
Աքասիաներ պարտէզին մէջ կը խորհին ...  
Անոնց տըխուր ըստուերին մէջ հեկեկուն  
Կ'ըմափեմ նըրազը լուսեղ քու երգերուն,  
Մինչ կը շըրջի հոգիս մէջ մէջ քու հոգին :

ԿԱՐԱՊԵՏ ՓՈԼԱՏԵԱՆ